

1ԻՆՃԻ, 2ՆՃԻ, ՎԷ 3ԻՆՃԻ ՄԱՀԻՓԷ ՂԶ.
4ԻՆՃԻ ՄԱՀԻՓԷ ՄԱԹԸՐԸ

ሆኩሊዓህፅር

ԼԱՅԷՅ ՍՈՒԼԶ ԳՕՆՖԷՐԱՆՍԸՆՏԱ

ԻՆԿԻԼԹԵՐԱՆԸՆ

ጦላጊያታና ጦኅሊታጊላ ሊጸታጊላህ

Ինկելիժեբա պու թէքլիֆի անճա
պիր խաճէք տիւ թէճանքի շէպլիստե թիւ
իլի արեճէք սիր Սըբ Խուտաւա Յըր
Թաճտիտի թէսլիճա լաճնաւընը Գոս
Իքրաւաւ թէպլիլ թէտիլի էսնաւտե պի
Խուճ գոսիքերաւ ճէլիթ Կաւա լաճա
ը ճապուլ թէ Թաւաւթէ էլլէյէճէք տիր
Մէքթըբ լաճնա ճադգըրաւա աուլ սիր
Ինկելիժե Զըբլաթ թիւլէյէճէք տիր

ՀԱՐՓՈՆԻԱ—ՍԲԱՆԻՍ

UP OVERL SUFLUUC

«Պրիմ» յառնար 1905-ոէ պիւթի
Բօթի Արթիւրի հաթիւ օւռն վաճիկ
ձեզ լինի զապի ի թիւի ինքուոն պի
գտաւ սաթիւլի մոնիթաքամ պի հի
ճամբի զալնի զապի իտպիւր
տիք: Էնէ թիւօտէ միտաթիկայաւ
վաթ իթէ իտի: Յնիպէթ մուհաթ
պիւր վէ հա իթի հաթիւ թազու
վաթ իտնէնքի: Լաթի պոլստոն օտ
բօթ Բօթի Արթիւր հէ հալտէ ճաթ
լարնի էլինէ կէշէնէ, վէ պա օլլ
տա պիթթապի զուհար իտնէնք
սօզազ մուհաթպէլէրիտն հարապ ի
թիւթա իտնէլէրէ իթէնէնք թէզ
րիթ իտիլիէրէ, պիւր չօթ քիւնէ

ԱՐԵՎԻԿԱԿԱՆ ԶԻՆԱՅԵԹԻ

Ս/Ժ. Զհ. լմ գրապըթասը Մաթսիլիա մա

U P T O E C E A L I U

- m m -

—Սիրի գանուհն նամբնա թէվգիֆ
տիյօբըմ, էկէր տէսինիզի չըգարմատ
պէնիրէ պէրտպէր կէէնէք օլուրտան

ቅጥረኛ

ՆԻՇԱՆ

ԵԻՇԱՆ

Մէմուրիյնը սըհհիյէտէն իս
սա Օրաուի Հիւմայուն սէր էճգահ
գայմագամ իզգ. Հագգը պէյէ Յի

Sept. 1861

ՇՈՒԴԱՅԻՆ ՏԵՎԷԼԻ ՍԱԼԻԵՆ ԽԱՅԻՆԻ
 ԿԱՊԻՏԱՆԱԿԱՆ ԺԱՅԻՆ ՕՐԵՆԱՆ ԽՈՄԱՏԵՐ
 ՀԱՂԵՐԵԼ ԾԵՆՔԵՐԵՐ ԽՈՒՄՔ. ՈՒՅԻՆ
 ԿԵՂԵՐՈՒՄԻ ԽԵՐԵՆՈՒՄԻ ԻՍԿԱՅԻՆ
 ԴԱՎԱՄԵՐ ՍԵՐՎԻՍԻՆԻՆԻ ԽԵՎԱՄԵՐ ԿՈՒՄ
 ԼԱՄԵՐ ԽՐԵՐ

ԶԵՊԵՆԸ ԼՊՊԵՆԸ ՄԻՈՒՄ ԼԱՍՔԵՐՔԸ ԱՅՆ
 ԼԵՔԸՆ ԵՈՒՄՈՒՄ ԶԻՅԱՆՈՒՄ ԲԱՆԻ ԿՈՐ
 ԵՐԵՐԸ, յՈՒՆԻՍԿՈՒՍ 11 ՆՈՅՆ ԿԻՆԵԼԻ ԶԻՅ
 ՆԻՐՈՒՄ ՎԱՐՔՐԵՐՈՒ ՊԵՐՍՈՒՄ ԼՈՒՆԱԿԸ
 ՄԻՈՒՄԵՐԵՐԸ ԽՈՐԱԿ, ՎԱՐԸ ԲԱՆԻ ԿՈՐ
 ԸՆԴԵՐԸ ԼՊՊԱՐԿՐԵՄՈՒՄ ՈՒՄԻՐԸ ԸՆԴՆ
 ԿՂԵ ՄԻՈՒՄԵՐԸ ՎԱՐՔՐԱ ԿԵՆՏՐԵՐԻԿԸ
 ԶԻՅԱՆԻՐՆԸ ԿԵՆՏՐԱ ԽՈՐԱՆԻՐԸ ՈՂԵՐԸ
 ՕՂԱՐԸ ԿԵՐԻ, ԶԵՎԵՐԸ ԼԵՂԱՆԻՐԸ ԿՈՐ
 ՎԸ ՄԵՈՒՐԵՐԸ ՎԵ ՄԻՈՒՄԵՐԸ ԿԵՆՏՐԱՆԸ
 ՄԱՐԻՍ
 ՎԱՐՔՐԱ ԿԵՆՏՐԵՐԸ, ԸՆՈՒՐ ԽՈՒՄԻՐԸ
 ԽՊԱԶ ԷՂԵՐԸՆԸ ԱՐԻՐ

Պէշտուբի վախճի բաշա հաղորդէն
տախիբ բրիլիանտա միւլիթհաարբըրի
շարիբիբի իւթիգալլի Խոտալ, հիւզ
մէթի գոնապընա կէտիբիւրմիւշ արի
Միւլիթհաարբըրի բաշա ձեպընե կոպի
նըն մըրընիբի օլաւ Պէշիթհաարիբե ի
օլմըշ վե մէպըիւր միւլիթհաարբըրի
թիւրալի օլընապընա տախիբ Գնըրի
Հիւմայուրե իթիբիւրաւմայըն մախիւսուե ի
օգուեմըշ աըրե

(78)

102 U.S.

ՊԻՐ ԶԱԼԿՃԸՆԸՆ

ህደፍላዊ

մագոն տրվել իւզերինէ պէօյիւնէք պ
մանթօ ալանազսընըզ տէյիլ մի...մէ

—Տօղրու, մօղազանըղըն իթիպարը
չօգտան անլատըգեա՛... նէ իսէ, տիւ

Սոյունմամբ 5—10 տաղից ա սիր
իջի արգատաշ եինէ տօն կէօմէք

—Սիրգէ պիր շէյ սէյլէյիմմի,
բիւյրսընըզ քի էլպիսէյի խաբապ
Ս. Լէւ. - Ե.Ֆ. Լէւ. Գիւ. Լէւ. Գիւ. Լէւ. Գիւ.

պուշուգ լիբայա մուլաֆազաթի
էլպիսէյի արգամըզտան ալտը. 5

(Stylus)

